


891.99

U-62

БЕРЕГИТЕ КНИГУ!

ОНА СЛУЖИТ НЕ ОДНОМУ, А МНОГИМ.

Возвращайте книгу в
срок, чтобы и другие
могли воспользоваться
ею.



20 APR 2006

20 APR 2010

ԿիֆթէՄՊէՐԿ, ՄԱՏԵՆԱՀԱՐ, ԹԻՒ 1

891.99

Գ-62 Արա Անտոնեան

104

Ար.

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

(Վ. Ի Պ. Կ)

4-61

13/4/6



Централизованная библиотека
гор. Волгограда 1956 г.

Инвестаризација №

Բարեկամ

Ա. ՊՈԼԻՍ
Տպագր. ՄԱՆԶՈՒՄԵ

1909

13.02.2013

ՏԱՅԱ 05


19.919

ԶԵԿՈՅՑ

«Կիւրեմպերկ» Մատենաւարին նպաստելու և ընթիր եւ աժան գրքերով ժողովուրդին բնբերցասիրութեան մղում տալ :

Մատենաւարը պիտի կազմեն վիպական, պատմական, բանասիրական, գիտական, գրական, գեղարվեստական, եւն. գործեր, ինքնազիր եւ բարգմանածոյ:

Հրատարակիչները աւելի բան ըստ լու պետք չեն տեսներ, կը քողուն որ իրենց կատարելիք գործը խօսի իրենց տեղ:



ՃԵՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ

Ա.

ԵԿԱՔ կը պատրաստուէինք կերաւ-
կուրի նստելու երբ յանկարծ տան
գուռը զարնուեցու : Ահծաճօթ թա-
փառաշրջիկ մըն էք, ողորմնլի երե-
ւոյթով, սառելու մօտ, գրեթէ փայ-
տացած : Անստոյդ ու ահաբեկ ակնարկի
մը նետեց մեր վրայ՝ երբ զի՞նքը զի-
մաւորեցինք զուաբթ գէմքով, օրբջա-
լիր երգերով, չէն ու սաստատոն : Բւ-
զեց խօսիլ, բայց հազիւ կրցաւ շըր-
թունքը շարժել, և ինկաւ երեսի
վրայ, իբր թէ գնդակի մը սպանիչ
համբոյըը իր սիրտը զգուած ըլլար :

Ո՞վ էք այս թշուառ մարդը որ այս-
պէս ապաժամ յայտնութեամբ մը մեր
հանդիսաց կը խոսվէք : Տօնի՛ խրախ-
ձանքի երեկոյթ մըն էք, հիւրեր լից-
ուած էին մեր սրանը, կին, աղջիկ

աղաք ու ծերունիներ իրաբու միացած
էին ցհծութեան ու խինդի միենոյն
նպատակին համար : Անձառ ուրախու-
թիւն մը գբաւած էր մեզ ամէնքս,
սրահը կը գոռար հրճուագին աղաղակ-
ներու և որոտալիր ծիծաղներու տա-
րափէն, ու ոչ մէկ օտարուալի զգայու-
թիւն կը պղտորէր այդ ընդհանութ-
ոգեւորութիւնը : Կարծես մեր սրտերը
ձնշող ամէն թումբ խորտակուած էին
միենոյն ատեն, և ինչ որ զուարթու-
թիւն, ինչ որ խանդ ու աւենք ու-
նէինք կուտակուած՝ կը պոռթկար, կը
յորդէր, կ'որդողէր մեղ՝ յորդահոս հե-
ղեղի մը պէս : Բայց ահա այս անծա-
նօթ գատարկապորտը կու գար մեր
ցնծութիւնը կը խաթարէր, կը մեռ-
ցնէր, ինչպէս նորահիւս բոյնի մը մէջ
մահուան առաջին հունձքը կը քանդէ
հոդիներու անապակ անդորրութիւնն
ու սրտերու երանութիւնը :

Տարիքը առած մարդ մըն էր, ար-
դէն իսկ սպասած, վտիս ու կորաքա-
մակ : Ժամանակէն շատ առաջ խար-
խլած կազմուածքը, իր այդ ցաւագին
անկումին մէջ մահաւանդ, թշուառու-
թեան հազար պատկերէ տւելի սիրտ
կը ձմէր : Հագուստ գրեթէ չկար վրան :
Անդոյն՝ բղիկ-բղիկ գրգիւակներ կը
ծածկէին իր աղտօս ու պժպալի մեր-
կութիւնը : Տարատին պատուածքնե-
րէն՝ ուռած զիստերը շերտ-շերտ կ'ե-
րեային կէս-կապոյտ, կէս-կարմիր գոյ-

նով մը որ նողկանքի սարսուռ մը կու-
տար մնը հոգւոյն : Գլուխը բաց էր, և
խոռացած աղերեկ մաղերը խուբծ-
խուրձ քարացած էին ճակարին բար-
ձունքն ու քունքերուն կատարը, այ-
գիներու սահմանը գծող մացառուտ-
ներու պէս խիս ու մթին :

Զինքը նախ մեռած կարծեցինք,
այնքա՞ն պաղ էր իր մարմինը և
դէմքն ալ այնքա՞ն գունատ : Բայց երբ
ներս, ճարձատող կրակին առաջքը
տարինք, անդամները սկսան շարժկո-
տիլ : Տակաւ աչուրները բացաւ, ակ-
ուաները քակուեցան և երկար հասա-
չանք մը արձակելով իր անփայլ ու
ջղաբեկ նայուածքը շուրջանակի մնը
վրայ պատցուց :

Ի՞նչ զարմանալի բան կար այդ
նայուածքին մէջ որ մեզ խոռվեց այն-
պէս ինչպէս անձրեկ կաթիլ մը կը
փոթորկէ լակին միապաղաղ երեսը :
Ցաւագին արտայայտութեամբ մը շո-
ղաց բոպէի մը չափ, յետոյ ինք իր
վրայ ամփոխուեցաւ՝ պատեանը մանող
գաշոյնի մը պէս : Կարծես կը սպասէր
այն փոփոխութեան որուն ենթար-
կուած էինք իր յայտնութենէն ի վեր
և ինքզինքը կը յանդիմանէր :

Սրահին ոգեւորութիւնը մարած էր .
ա՛լ ոչ խինդ կար, ոչ ծիծաղ . ամէնքս
լուռ իրարու կը նայէինք, և կամ մար-
դը կը գիտէինք, ձնշուած անտանելի
թախիծէ մը որ մնը սիրտը կը պրկէր :

Պղտիկ տղաքն իսկ, կեանքըն ու դըժ-
բաղբւթեան անդիտակ այդ երջանիկ
էակները, չէն խնդար. կրքով փա-
ռած էին իրենց մօր և երբեմն գո-
զունի ակնարիներ կը նետէին դէպի
անծանօթը որ ապահովաբար երկիւղ
կը պատճառէր իրենց :

Տարօրինո՞կ բան որ միակ թշուառ
մը կրնար այսպէս հարիւր որտի ան-
ամալ ու պայծառ ցնծութիւնը սպան-
նել մի' միայն իր յայտնութեամբ, տ-
ռանց իսկ իր տիսուր կեանքին ցաւի
քնարը հնչեցնելու : Լուռ էինք ու
մտախոհ: Ո՞վ էզ ուրեմն այդ հալա-
ծական մարդը որ ձմեռուան այս սոս-
կալի օդին գուրսը մնացած էր, ինեղ՝
անպատսպար ու ահարեկ, հօտէն բաժ-
նուած ու մոլորած ոչխարի մը պէս,
դիպուածին անակնկալ չարիքներուն
ենթալայ: Անշաւշտ մուրացիկ մըն
էր, մեծ ձամբաներու թափառիկ մը,
թերես անօթի և առապաւէն, որ եկած
էր մեր գութը փնտուելու: Յայց ո՞վ
էր, ինչո՞ւ մար գուը դարկած էր
դիստոնակ ուրիշ տուն մը դիմուու,
ինչո՞ւ պայտէս մեր խրախնաքը ա-
պականած էր, Հաց՝ կրեայինք տալ
իրեն որչափ որ ուզէր, կերակուրը
տաստ էր, կրնար տասը մաքուր չափ
ուտել. դիւրին էր նաև, զինքը պա-
տսպագելու համար, տաքուկ սենեակ
մը և մաքուր անկողին մը ճարել:
Սակայն ուր էր թէ այդ ամէնը առա-

նէր առաջուց, տակաւին ներս չմտած,
իրեն պէտք եղածէն տամապատիկ,
հարիւրապատիկ աւելին առնէր, բայց
այսպէս չմտնէր մեր մէջ, չյայտնուէր
ու չյուղէր, չխռովէր մեր ցնծու-
թիւնը:

— Բարի եկար, հազիւ թէ կրցաւ
կմկմալ տասու ոբ իրը նահապեա կը
հրամայէր տան մէջ:

Անծանօթը գլխու անորոշ շաբ-
ժում մը ըրաւ:

Որչա՞փ տիսուր էր գէմքը, որչա՞փ
ողորմուկ և յուսահատ: Յանու ու վիշ-
տերը իրենց աւերը բանած էին անոր
ամէն մէկ ծալքին տակ: զրկանքի ու
տուայտանքի ամրողջ պատմութիւն մը
արձանագրուած էր այդ մուայլ ճակ-
տին վրայ՝ ուր վաղանաս ծերութեան
մը խորշոմները իրենց ակօոր գծած
էին, ինչպէս արօրը կը բանայ արտե-
րուն երկայնք: Եւ այդ ցաւատսն չ
գէմքէն բղլսողանսահման տիսրութիւնը
մեր մէջ կը տարածուէր՝ ինչպէս իւղի
կաթիլը մաքուր պատառին վրայ, կը
պարուրէր մեր հոգին ու կը չաբչրկէր
մազ:

— Խաղացէ՞ք, մըմնջեց, ա՞խ պէտք
չէր որ գայի ։ ինչո՞ւ նորէն փոր-
ձեցի ձակասագիրը ։

Այնքա՞ն մեր սրտէն կը խօսէր որ
ձայն անգամ չհանեցինք: Կը զգայինք
որ մեր ամէնուս սիրոը միւնոյն ար-
գահատանքի զգայութեամբ ուսած է:

Եւ մեր մտածումն ալ նոյնն էր ինքս
նին : Հիմայ կրնացինք այս մարդը
երջանկացնել տաք ու նոր հազուառ
ներով ծածկել իր մարդութիւնը, զինք
քը կշատրւնել պատուոյ տեղը իբեն
տալ ու մեծարել իր ազգեցիկ հիւր
մը : Բայց ի՞նչ օգուտ այդ ամէնէն :
Զինքը որչափ ալ հաճագիստ, որչափ
ալ երջանիկ տեսնէինք, մեղ ճնշող
թախիծը կրկին չպիտի ահենեանար :

Որովհետեւ կը հասկնայինք թէ այդ
մարդը ի՞նչ ըսել կ'ուզէր մեղի :

Մեր ուրախութեան ու հրձուանքին
մէջ մենք մոսցած էինք թէ թշուառ
ներ ու գժբաղդներ ալ կան աշխարհի
վրայ, կը խաղայինք՝ կը խնդայինք,
կը պարէինք անհոգ ու ծիծղուն, իրը
թէ բովանդակ մարդկութիւնը այդ-
պէս ցնծութեան մէջ ըլլաք մեղի հետ,
իրը թէ օգնութեան՝ գութի և կարեկ-
ցութեան կարօններ ու տառապողներ
չգանուէին աշխարհի մէջ, մեր չուբջը,
մեր ձեռքին աակ : Անծանօթը ահա
այդ մոսացութեան քողը վերցուցած
էր մեր մտքին վրային : Ան միակ
թշուառ մը չէր ներկայացներ . Թրշ-
ուառութեան պատկերն իսկ էր, այն-
քա՞ն արհաւրոտ ու սարսափունակ :
Իր գէմը քարացած էինք, և մեր
երեւակայութիւնը կը գործէր հսկայ
ոյժէ մը շարժող մեղենայի մը պէս :
Մինք կը մտաբերէինք բոլոր այն
բաղդի ժառանգազուրկները՝ որոնմ

մերկէին այս մարդուն պէս, որոնք անօ-
թի էին, անպատճպար ու անապաւէն :
Ո՞վ ձեռք կը կարկառէր այդ խեղճե-
րուն : Ի՞նչ օգուտ միայն այս մէկը
պատապարելէն, միայն այս մէկը հըրձ-
ուեցնելէն . չէ՞ որ անդին ուբիշ
անհամար խեղճեր ալ պիտի մնային,
նոյնքան կարօտ մեր գութին ու կա-
րեկցութեան : Մեղի անանկ կուգար
թէ ալ չպիտի կրնանք ուրախանալ,
խաղալ ու ցնծալ, որչափ ատեն որ
այդ թշուառները այդպէս անյօյս ու
լքուած մնային : Մեր խեղճը պիտի
տանջէր զմեղ, սրաերնիտ պիտի զըր-
կուէր իր շէն զարկէն, մեր հոգին
պիտի մոայլէր ու մթնաար, ինչպէս
արեւը ամառ օրով՝ անսպասելի ամպի
մը սեւուկ գանգուրներուն տակ :

Հիւր չէր ան, այլ կենդանի յան-
դիմանութիւն մըն էր, ով գիտէ ո՛ք
Նախախնամութեան կողմէ նետուած
մար ճակտին, բռւնն ու անխիղճ ոյժով
մը : Քանի որ թշուառներ կային,
խեղճեր ու անօթիներ կային, պէ՞տք
էինք այսպէս սպասել որ մեր գոււրը
ափ առնեն, մեր երեսին պոռան իրենց
անօթութիւնը, մեղի յիշեցնեն թէ
անիրաւութիւն կ'ընէինք վայելքի և
խնդութեան օրերու մէջ զիրենք չյի-
շելով : Պէտք չէ՞ր որ մինք վնասուէինք
այդ անմատանգները, մենք երեւան
հանէինք իրենց յաճախ ծածկուած և
արտաքուատ անտեսանելի ցաւերը,

ու մեր կարեկցութեան սպեղանին
քսէինք, մեր գութին գգուանքներով
հրահրէինք իրենց հիւծած սիրաը :

Քաղաքը ժխորով լնցուած էր այդ
պահուն, կը ծփար լրջի և ուրախու-
թեան մէջ: Յայց կային տուներ զորս
մութը գրկած էր վաղուց, որոնց մէջ
ոչ մէկ ուրախ կանչ, ոչ մէկ հըրձ-
ուալիր աղմուկ կը բարձրանար: Եւ
այդ տուներէն շատերը մեր մօտն էին,
մնզի կից, մեր ցնծութեան աղաղակ-
ներով ողողուած: Մենք նոյն իսկ
առոնք մոռցած էինք պահ մը առաջ,
բոլորվին անձնատուր մեր երգերուն,
մեր զուարթագին ոգեւորութեան, մեր
երանութեան:

Մեր սիրաը մառած էր թէ թմրած.
այդ չէինք գիտեր: Յայտնի էր սա-
կայն որ գառն ու խոր վէրք մը բաց-
ուած էր անոր վրայ, — անտարբերու-
թեան վէրքը, — և անձանոթը՝ կար-
ծես յարալէզի մը պէս այդ վէրքին
կարած՝ կը լզէր ու կը լզէր, հետզ-
հետէ աւելի արտիուն ու կենառւակ
կը դարձնէր մեր սիրաը: Հիմայ գու-
թի անհուն տրամադրութեամբ մը
լեցուած էինք, և խանդաղատալից ու
գիւցազնական կիրք մը կը հրդեհէր
զմեզ: Կ'ուղէինք Բարիքի առաջեալ-
ներ գառնալ տառապիլ թշուառնե-
րուն համար, օգնել անկարներուն,
ափոփել ամէն ցաւ, հրձուեցնել ամէն
դժբաղդ ու անժառանգ: Մենք մեր

վայնէքներուն մէջ կը չարչարուէինք
մարդկային խեղճութեանց ու թշուա-
ռութեանց գաղափարէն, ինչպէս աղ-
քատներ կը տանջուին՝ երբ զրկանքի
և յուսահատութեան օրերու մէջ կը
մտաբերն ըոլոր անոնք որ Բաղդէն
նապատաւոքուած են, ըոլոր հարուստ-
ները, ըոլոր վայելողները:

Անձանօթը զգաց մեր մէջ պայթող
այս փոթորիկը որ մեր բոլոր զգա-
յութիւնները կը յեղաշբձէր: Ո՞վ գի-
տէ: Միայն՝ մեր տիրաբեկ վիճակէն
ու մեր բութենէն նեղուելով՝

— իաղացէ՛ք, պարեցէ՛ք, երգե-
ցէ՛ք, ըստու, ինչո՞ւ չէք զուարձա-
նար... ևս այս տունը ընտրեցի, այս
տան դուռը զարկի՝ որովհետեւ ամէ-
նէն աւելի այստեղ միայն կը գոռար
ուրախութեան աղմուկն ու երջանկու-
թեան ծիծալը... իաղացէ՛ք, ևս եր-
կար ժամանակ կայ որ ուրախութիւն
չեմ տեսած, երկար տարիներ կան որ
չեմ խնդացած, ո՞վ գիտէ, թերեւս
բնաւ չպիտի խնդամ... և ասոր փո-
խարէն որչա՛փ լացած եմ, որչա՛փ,
արգար Աստուած...

Ու կրկին հառաչք մը արձակեց
սրտին խորին:

Մենք փորձեցինք վերագարձ մը
ընել, նորին խաղալ ու պարել բայց
զուր ակղը: Երգի կրկնակ մը բարձ-
րացաւ անկիւնէ մը, սակայն ոչ ոք
ուզեց ձայնակցիլ թողուցինք որ մա-

բի : Աւրախութիւնը շիջած էր անդամ
մը, և անոր տեղ մթաստուեր անորու-
շութիւն մը համակած էր մեզ ամէնքս :

Բաղդի երանաւէտ ու անխառն ժպիտ
մը պահ մը իր շողը ձգած էր մեր
վրայ, մեզ արփաւէտած, ու թռած էր
անդարձ :

Ճար չկար : Սեղան նստանք արր-
տում ու տիտոր, գրեթէ առանց
ախորժակի :

Բ.

Անձանօթը շատ քիչ կերաւ, գրեթէ
բնաւ չխմնց: Կ'երթեւայ՝ երկար ատենէի ի
վեր կորանցուցած էր ուտելու վարժու-
թիւնը: Երբոր գինիի վնրջին գաւաթ-
ները պարպուցան, երախտազիտու-
թեամբ զեղուն, գրեթէ լալազին ձայ-
նով մը շնորհակալութիւն յայտնեց և
աղօթեց մեզ ամէնուս համար :

— Ե՞ն, կերածդ անուշ, պատմե-
նայինք ո՞վ ես գուն, ուրիշ՝ կուգան,
հաբցուց տատօ՝ երբ գեռատի հարս մը
սուրճի գաւաթները կը հաւաքէր :

Դատարկապորտը նոր հառաչք մը
արձակեց, միշտ խոր ու բղքաիչ, և
ակաւ պատմել.

— Ո՞վ եմ ե՞ս... բայց ես գիտեմ
թէ ով եմ, ուրիշ՝ կուգան, ո՞ւր
կ'երթամք: Զորցած տերեւը որ ճիւղէն
կը փրթի և բաղդին քմահաճոյքին կը
մատնուի, գիտէ՞ թէ ուր կ'երթայ.
Հովը զայն կ'առնէ կը քչէ, լեռնէ լեռ
կը բարձրացնէ, ձորերու յատակը

3391



կ'իջեցնէ, քարէ քար կը զարնէ, ցհինէ
ցիս կը նետէ. իր քով կամք չկայ,
մշտնջենի թափառիկն է՝ զոր ճակաւ-
տագրի հարուած մը զգետնած է, և որ
դարձեալ ճակառագրբային վճռով մը
ընդմիշտ պիտի շրջի, պիտի վիրաւ-
որուի, պիտի տառապի, առանց գիտ-
նալու թէ ո՞վ է, ուրկէ կուգայ, ո՞ւր
կ'երթայ: Ես ալ այդ տերեւին պէս
եմ, անոր պէս թարշամած, անոր պէս
փրցուած եմ բունէս, անկամ ու ան-
գիտակից խաղալիք՝ զոր բաղդին ճա-
կառագրբային մէկ քմայքը առեր կը
տանի ո՞վ գիտէ ուր...: Ես ա՛լ ոչ
անուն ունիմ, ո՞չ հայրանիք, ոչ տուն,
ոչ սիրելիներ, ոչ իսկ խնդող
ճակառագիրը թերեւս կեանքն իսկ
զլանար ինձի, եթէ երբեք այսքան
դառն, ա՛յաշան ցաւագին չըլլար...
կեանքը պատիժ մըն է ինձի համար,
տառապանքի ծով մը որ մինչեւ վիզս
բարձրացած է, որ կը չարչարէ զիս,
և իրը ամբողջ ուրախութիւն, հազիւ
երբեմն պատրանքը կուտայ ինձի թէ
զիս պիտի ընկլուզէ, պիտի խեղդէ:
Դիտէ որ մահը հրճուանքով պիտի
գրկւիք, ու կը խարէ զիս: Ես ա՛լ մէկ
յոյս միայն ունիմ, մէկ նապատակի
համար միայն կ'ապրիմ... Ես մահը
կը հետապնդեմ, ահձկագին ու կա-
րօսալիք, ինչպէս սիրահարը իր սի-
րունին, ինչպէս թիթեռնիկը լոյսին

ճաճանչը, ինչպէս մեղուն ծաղկին
հիւթը...
Կար սակայն ատեն մը ուր ես ալ
մարդու կարգ կը դասուէի, ես ալ սպ-
րելու, սիրելու, ինգալու իրաւունք և
անուն ունէի, ես ալ իմ համեստ բոյն
շինած էի ուր կրնայի պատսպարուիլ
ու տաքնալ, ես ալ ընտանիք կաղմած
էի, սիրելիներով շրջապատուած էի և
համոյքով կը վայելէի ինձի բաժին ին-
կած պատառ մը հացը: Այս այդ անց-
եալը ... ինչո՞ւ ստիգմեցիք զիս որ
զայն յիշեմ: Իմ ցաւերուս ու տառա-
պանքներուս մէջ ամէնէն բզքաթիչն է
այդ վերցուշումը որուն մարդիկ զիս
կը մղեն ... է՛ն, վերջապէս տուանց
առոր չեմ կրնար ուտել այն կտոր մը
հացն ալ որ առանջական յարկերու-
տակ ինձի կը հրամցուի ... պէտք է
պատմեմ թէ ինչո՞ւ իրենց դուռը ին-
կած եմ, պէտք է քբքբեմ իմ վշտա-
ոիթ կեանքս՝ որուն ամէն մէկ օր-
ուան յիշատակին զարթնումը հոգիէս
կտոր մը կը փրցնէ, պէտք է ըսեմ թէ
ինչո՞ւ ձեռք կը բանամ: Մարդիկ բա-
րեքն ալ պայմանի ենթարկած են.
Տի բաւեր որ մուրացիկը ինքնին թըշ-
ուառ ըլլայ, մերկ, անօթի ու անապա-
ւէն, պէտք է տակաւին յայտնէ թէ
ինչո՞ւ թշուառ է, ինչո՞ւ մերկ է ու
անօթի, պէտք է համոզէ և այնպէս
ստանայ իր ողորմութեան բաժինը:
Մարդոց հո՞գն է թէ խեղճին վիշտերը

կը կենդանանան , սպիացած վէրքերը
կ'արիւնոտին , թէ մոռացութեան մխիւ
թարութիւնը կը կորզեն անկէ՝ իրենց
տուած չերտ մը հացին փոխարէն :
Շատ անգամ՝ ինչ որ տանջանք ու
տուայտանք է մուրացիկին համար՝
մարդոց հրձուանք կ'առթէ , մարդոց
ուրախութիւն ու ծիծաղ կը պատճառէ ,
և կամ անոնց հետաքրքրութիւնն ու
անձնափրութիւնը կը յազեցնէ : Ուշ
բեմն պէտք է պատմէ , պէտք է ձեղքէ
իր վէրքերուն սպին , արիւն ու շաբաւ
հանէ անոնցմէ , պէտք է քնացած վիշտ
արթնցնէ և անոնց ցաւին ենա
թարկուի , որովհետեւ մարդիկ անանկ
կ'ուզեն , որովհետեւ առանց ատոր՝ հաց
չեն տար իրեն ...

Ես ալ այդպէս իմ անգորը ու երա
ջանիկ օրեքս ունեցայ : Այն ատեն
գիւղի մը մէջ կ'ապրէի , հեռու , շատ
հեռու , ես գիտե՞մ թէ որչափ հեռու ,
անկէ ի վեր տարիներ ու տարիներ
քալեցի , և ա՛լ չեմ յիշեր թէ ո՞ւր էր
իմ գիւղս ո՞ւր մնաց , ո՞ր տեղերէն
անցայ , ո՞ւր կը գտնուիմ : Ժամու լուս
ասրար էի , Աստուծոյ պաշտամունքին
նուիրուած , գիշեր ցերեկ թաղուած
Ա . Գրքին մէջ՝ զոր կարդալով կար-
դալով գոց ըրած էի ակամայ ... օօ՛փ ,
որչափ ժամանակ անցաւ անկէ ի վեր ,
և որչափ տարբեր բաներ լեցուցին
միտքս . ես հիմայ բառ մը անգամ չեմ
յիշեր : Գիւղացիք զիս կը սիրէին ,

առտուածավախ ու բարի մարդ էի , իմ
պաշտամունքիս ու Գրքիս նուիրուած ,
քիչ անգամ եկեղեցին կը լքէի , ու
կրկին աղօթքը բերանս էր միշտ , ըն-
տանեկան մտերմութեան մէջ , ինչպէս
նաև ճամբաներուն երկայնքը :

Օր մը՝ քահանան մնուած և գիւ-
ղացիք ուզեցին որ ես ըլլամ անոր
յաջորդ : Գացի քաղաք , ձեռնադրուե-
ցայ , քառունքս անցուցի , և երբ իմ
գիւղս մտայ՝ ուրախ էի ու երջանիկ :
Իմ կեանքիս ամնեամնե փառասիրու-
թիւնն էր որ կ'իրականանար . ես Աս-
տուծմէ տարբեր աղաչանք , մարդոցմէ
տարբեր խնդբանք չունէի ... ես գոն
էի ա՛յնչափ որչափ ամէնէն փարթամ
մարդիկը չեն եղած իրենց վայելքնե-
րուն ու ճոխութեանց մէջ : Երբ առա-
ջին անգամ գիւղի եկեղեցին : մտայ ,
երեսի վրայ ինկայ խորանին առջեւ , և
այնչափ լեցուած էի հաւասաքով ու
երախտագիտութեամբ՝ որ քարերը հե-
ծեցին իմ ծանրութեանս տակ : Խորա-
նին ցուրտ աստիճանները տաքցան
իմ համբոյըներուս և արցունքներուս
յորդումէն : Ես կու լայի , կու լայի ու
բախութինէս , երջանիկ ու շմորած :
Աստուծային բարութիւնը որ այդպէս
իմ իղձերս կը պակէր , փղձկեցուցած
էր զիս . արցունքները հեղեղի պէս
կը վազէին աչուրեներէս , կը կայլա-
կէին , կարծես անոնք ալ պաշտամուն-
քի ու փառաբանութեան երգ մը կը

մնջէին ինծի հետ : Ա՛խ այդ երջանիկ լսցը, պիտի ըլլա՞յ որ տակաւին անգամ մըն ալ աչուշներս ուռին այդ հրճուագին արցունքներով, Աստուա՛ծ... և որչա՛փ լսցի անկէ ի վեր, որչա՛փ արցունք թափնցի անցած ճամբաներուս վրայ ・・・ բայց այս արցունքները դառն էին, այբող ու սպանիչ ・・・ ծաղիկները կը չորնային երբ պատահամամբ իրենց վրայ կ'յցնար անոնցմէ մէկ երկու կաթիւ իրո թէ այդ արցունքներուն լմուած ըլլային լուրոր այն ցաւերը, բոլոր այն յուսահասութիւններն ու տուայտանքները որոնք իմ սիրոս չորցուցած են, իմ հոգիս սպաննեած :

Ես երջանիկ էի և յուսալից, ամէն բան կը ժպաէր ինծի, կը կարծէի թէ արևեն լոյսը իմ երանութիւնս ոսկեզօծելու համար կը յորդի, թէ թուզունեները իմ ցնծութիւնս կ'երգեն, ծաղիկները իմ ուբախութիւնս աւետելու համար կը բացուին, և զեփիւոն ու սիրգերը իմ երջանկութեանս արձագանդները կը տանին լեռնէ լիս, սարէ ասր : Իմ գիւղս զբախտն իմկ էր, աստուածային ձեռքերով յարդարուած և Աստուածոյ բարութեամբը լիցուած վայր մը, որ սակայն աւա՛ղ՝ այնքան շուտ նաև իմ գժոխսքս պիտի զանար : Իմ երջանկութիւնս երկար չաեւեց : Յորդանս զետը քիչ ատենէն թումբի հանգիպեցաւ, կանգ առաւ, ամիոփուեցաւ

ինք իր վրայ և սկսաւ ընկրկիւ իր ճամբէն շեղէլ : Շարսթ մը կար որ ես գիւղ գարձած էի, երբ մեր դրացի Աւոն եկաւ խոստովանանք ըլլալու : Ես միամիտ ու սահմանափակ ծանօթութիւններ ունէի նոյն իմկ իմ ասպարէզիս նկատմամբ ・・・ քահանայութիւնէն՝ իր վեհութիւնն ու բարձր կոչումը միայն ըմբոնած էի, և ոչինչ գիտէի անոր մանր մունք հարկերէն, ձեւակերպութիւններէն : Զէի գիտեր նաև թէ ի՞նչպէս կը խոստովանցնեն : Ես զարմացայ՝ երբ Աւօ ըստաւ թէ խոստովաննելու, թիւթիւնալու պէտք ունի : Ես չալութիւն չէի գիտեր, մեղքի վրայ գաղափար չունէի, և երբեք ծանր խօսք չէի ըրած ոչ մէկուն, ոչ ալ հայնոյած, որովհետեւ այդպէս բան չէի գիտեր : Օ՛հ, ինչե՛ր սորվեցայ անկէ ի վեր, ի՞նչ անօրէնութիւններ, ի՞նչ մեղքեր ու ոճիբներ ・・・ հողիս ծածկուած է ամէն կարգի ապականութեանց արձանագրութիւններով, մարգկային ամէն սոտքնութիւն : Իր զբոշմը թողած է անոր վրայ, երբեմն ազնքա՞ն մաքուր և անարատ, այսօր սեցած, մըոտած, սորսորած :

— Բայց ի՞նչ պէտք ունիս խոստովաննելու, հարցուցի, պիշ պիշ իրեն հայելով :

— Մեղք ունիմ Տէր Հայր, խիզճո զիս կը տանջէ, ըստ խեղճուկ և ընդհատ ձայնով :

— Մեղքը, բայց մեղքն ինչ է, ինչ
չո՞ւ խիղճ քեզ տանջէ...

— Գողութիւն ըրի, Տէր Հայր,
մշակ Սարգսի այծը գողցայ ու կերաց:
— Գողցա՛ր... կերա՛ր...

Ապած ու քարացած զի՞նքը կը
դիտէի: Ես առաջին անգամն էր որ
գողութեան կը ծանօթանայի. Ես կը
կարծէի որ այդ մեղքը, ինչպէս ուրիշ
այնա՞վի բաներ, գիրքելու մէջ միայն
արձանագրուած է. որպէս զի մարդիկ
զգոյշ ըլլան, խուսափին կեանքի մո-
լորութիւններէն, և երբեք չէի զի-
տես թէ կրնան պատահիլ նաև իրա-
կանութեան մէջ:

— Բայց այդ ի՞նչպէս գողցար...

— Սարգսի քնացած ատենան էր,
գողտուկ մուայ պարտէզը, փրցուցի
զի՞նցը և առի տարի...

— Առի տարի...

— Տարի ու մորթեցի, անցուցի
շամփուրը, նատայ կերայ...

— Գողցար և կրցար ուտե՛լ...

— Օ՞հ, պատուական այծ էր, Տէր
Հայր, իւզոտ ու պարարտ:

Կը խօսէր բնտեկան շեշտով մը, ան-
հոգ ու անվախ, իբր թէ առաքինու-
թիւն մը կատարած ըլլաւ: Ես կը
դարմանայի որ երկինքը չէր փլչեր
իր գլխուն վրայ, որ գետինը չէր ձեղ-
քուեր զի՞նքը ընկլուզելու համար, որ
հրեշտակներ իրենց սուրը չէին մեր-
կացներ զի՞նքը սպաննելու, բղքաելու,
պատժելու համար:

— Քանի որ գողցար ու կերար,
ուրիմն ալ ի՞նչ կ'ուզես:

— Տէր Հայր, խիղճս ծանրացած է,
արձակում տուր ինծի:

— Բայց ի՞նչպէս արձակեմ, ևս
չեմ կրնար արձակել...

— Չես կընար արձակե՛լ... ու-
լիմն ինչո՞ւ նստած ես այսուեղ...

Ազնքա՞ն ապշութիւն կար իր ձայ-
նին մէջ որ ես պահ մը լուցի և սկսայ
խոկալ: Այդ արձ սկումը իբր իրա-
ւունքը մը կը պահանջէր իզմէ, և ահա
միշտ այդ իրաւունքն էր որ ես չէի
կրնար ըմբռնել... ի՞նչ, ի՞նք այծ մը
գողեար, աներեւակայելի մեղք գործէր,
և գոր իզմէ պահանջէր որ անպատ-
ճառ սրբեմ այդ մեղքը, իբ խիղճը
թեթեցնեմ... Աստուած իմ, ի՞նչպէս
կաբելի էր գողութեան մաղքը սրբել...
Ես կրնայի իբ խիղճը թեթեցնել, և
եթէ թեթեցնէի՝ այդ մեղքը չը պիտի
գոր իմ խղճիս վրայ ծանրանար...
մեղքը մեղք էր միշտ, և այդքան գիւ-
բադնի ապաշաւ մը չէր կրնար զայն
քաւել... պատիժ պէտք էր, չարչա-
րանք ու զրկում պէտք էր... և կամ
գոնէ գողցուածին արժէքը պէտք է
հասուցանէր խեղճ Սարգսին...

— Գնա՛ զաւակս, աղօթէ, շատ ա-
զօթէ, ուրիշ այծ մը գնէ Սարգսին
տուր, և թող Աստուած հետդ ըլլայ...

Թողուցի զի՞նքը այնակը, և հեռա-
ցայ գացի տիսուր ու սրտարեկ:

Իրիկուան դէմ էր, գէպի գաշտերը երկնցայ անխոբնուրդ ընթացքով : Ո՞ւր կ'երթայի, ո՞ւր կը գիմէի, այդ չէի գիտեր . Աւօի խոստովանութիւնը զիս խոսված էր, ու գիւղին մթնոլորտը ծանր կը ճնշէր իմ վրա . կ'ուզէի հեռանալ, նետուիլ արձակ մարգերուն մէջ, մաքուր օդ շնչել ծծել ու ծծել : Արտերուն մօտ՝ Սարգիսը տեսայ . կը քալէր ուժարեկ, վըշտահար և յուսահաս երեւոյթով մը : Բարեկց ու անցաւ, միշտ այդպէս տրոտում և ընկճուած : Ես քանի մը քայլ առի դէպի ի առաջ, բայց յանկարծ ետիս գարձայ և իրեն ձայնեցի :

— Ի՞նչ կայ, Տէր Հայր, հարցուց ցաւագին եղանակով :

— Ա՞յծդ կը փնտոէիր . . .

— Այսո՛, բայց դուն ինչո՞ն դիւմես . . .

— Գնաս գիւղ, Աւօն գողցեր ու կերեր էր, եկաւ խոստովանեցաւ . . . գնաս գտիր զինքը, ուրիշ մը պիտի գնէ քեզի համար :

— Աստուած լուս արեւդ պահպահէ, օրերդ երկարէ, Տէր Հայր . . .

Եւ շատակաւ դէպի գիւղ զիմեց : Ես երկար շրջեցայ դաշտերուն մէջ, և արեւ ամբողջովին անհետացած էր երբ գիւղ վերադարձայ : Գիւղացիք ոտքի վրայ էին, խումբ խումբ հաւաքուած կը վիճէին : Անտովոր պատահար մը տեղի ունեցած էր :

— Ի՞նչ կայ, Գէորգ, հարցուցի մնր լուսարարին :

— Աւօն ու Սարգիսը կոռւեցան, իրարու գլուխ պատռեցին . . .

— Ի՞նչո՞ւ . . .

— Աւօն Սարգսի այծը գողցեր էր, չէր ուզեր հատուցում ընել . . .

— Բայց ո՞ւր են, ո՞ւր մտան . . .

— Տարի՞ն . . . արիւն կար մէջտեղ : Աւօ կը պոտար թէ Սարգիս գանակ քաշեց իր վրայ . . . կոպեցին ու տարին . . . հիմայ քաղցին : կէս ճամբան կորած պէտք է ըլլան :

— Ե՞նդդ Աստուած, աղաղակեցի ես ու շիտակ եկեղեցի մտայ :

Նոր ցաւ մըն ալ կը պղտորէր իմ հանգիստ, նոր վիշտ մըն ալ կը թունառորէր իմերջանկութիւնս, որովհետեւ կը զգայի թէ ե՛ս պատճառ եւ դած էի այդ չարիքին : Բայց ես բարիշ ուզած էի, ես կ'ուզէի թէ Սարգիսի կորուածը տեղը ըերեւ և թէ Աւօի ծանրացած խիղճը թեթեւցնել . . .

Ի՞նչո՞ւ այդ արդիւնքը գտը մէջտեղ . . . Ի՞նչ կարգ ու սաբք էր այդ որ բարիշ առաջ գալու տեղ չարիք կը ծնէր, որ խաղաղութեան տեղ թշնամութիւն, ծևծ, կոիր ու արիւն կը յայտնուէր : Ես այդ գետ չեմ հասկցած :

Մինչեւ ամիս մը՝ ամբողջ գիւղը եկած անցած էր խոստովանատան գոնէն : Զկար մէկը որ մնդք չունենար, որ իր խղճէն նեղուած՝ թիթեւ :

Նալու պէտք չտեսնէր : Եւ որչա՞փ աշպականութիւններ, ի՞նչ մնձ ու անառակի անօրէնութիւններ որոնք բոյն դրած են եղեր այդ ըստ երեւոյթին խաղաղ և աստուածավախ մարդոց մէջ : Ես զանոնք անմեղ գիտէի, չարութեան անհաղորդ, միայն իրենց գործին ու ցաւին նուիրուած մարդիկ : Բայց ահա իրենցմէ յետինը, նոյնիսկ կիները, նոյնիսկ մատաղ աղջիկները անպատճառ չարիք մը ունէին իրենց հաշուին : Ես կը իսկնմենայի այդ ամէն աղտոտութեանց պատմութիւնները լսելով : « Արձակում, արձակում », կը պոռային ինձի, բայց ես չէի արձակեր, ես ինքզինքս այդքան զօրաւոր չէի զգար : Իրենց հաշխւը ուղղակի Աստուծոյ հետ էր, Աստուած միայն կրնար զիրենք դատել, իրենց աղաշաւն ու զիզչը ընդունիլ կամ մերժել : « Ազօթեցէք, ազօթեցէք, և թող Աստուած հետեւնիդ ըլլայ », կ'ըսէի իրենց :

Բայց կ'երեւայ թէ մարդիկը չէին ազօթեր : Եոյն իսկ՝ նոր մեղքեր կը բարդէին իրենց արդէն իսկ գործածներուն վրայ, և կուգային կը խոստովանէին, միշտ անհոգ ու անպատճառ : Ես կը զարմանայի որ Աստուած ի՞նչպէս իր ուշագրութեան առարկայ չէ զարձներ զիւղը, զենենի կտոր մը՝ ուր մեղքը առատ էր մարախներու պէս, ուր ամէն մարդ իրարու չարի-

քին, իրարու կործանման կ'աշխատէր, ուր ոչ ոք կ'ուրախանար առանց ուրիշի մը տանջուելուն, ոչ ոք կը վայելէր առանց ուրիշի մը զրկուելուն : Ես կը զարմանայի որ ինչո՞ւ Աստուած իր հուրն ու շանթը չէր արձակեր այդ մարդոց վրայ, ինչո՞ւ չէր այրեր այս զիւղը, ինչո՞ւ չէր կործաներ այդ ապականութեանց վայրը, ինչպէս այրած ու քանդած էր Սոգոմն ու Գոմորը: Երբեմն՝ երբ օդը փոթորկոտ կ'ըլլար, կայծակները կը շաչէին և երկինքը կ'որոտար, ես կը կարծէի թէ հասած է վերջին ժամը, թէ Աստուած կը սկսի իր պատիմը, թէ երկիրը պիտի ազատի մեր զիւղացոց մեղքերուն ծանրութենէն : Բայց որոտումներ կ'անցնէին անշխատ ու կ'անհետանային, կայծակները կը չեղէին և կ'իյնային հետուն՝ անտառին մէջ :

Անզամմը միայն զիւղին վրայ ինչ կաւ հատ մը, բայց ան ալ եկեղեցին զանգակատունը խորտակեց : Ես ոչինչ կը հասկնայի ու կ'ազօթէի : Ի՞նչ ցուցանք էր այս որ զիւղին մէջ միայն եկեղեցին ըլլար մաքուր և Աստուած իր շանթը անոր վրայ ձգէր : Մինչդեռ զիւղացիք, հակառակ իրենց մեղքերուն, հակառակ իրենց հետպհետէ բազմապատկուող անօրէնութեանց, կ'ապրէին հանգիստ, կ'ապրէին ուրախ ու երջանիկ, կը ինդային ու կը պարէին; կը զուարձանային, և երբ իրենց խիզճը ծանրանար, չկարենար

տանիլ իր վրայ կուտակուած բեռը ,
կուգացին եկեղեցի՝ իմ գոզս, իմ խղճիս
վրայ կը թափէին ու կը մեկնէին թե-
թեւցած :

Ամբողջ գիւղին ապականութիւնը
իմ վրաս բեռցած էր, գիւղացւոց հոգը
չէր, բայց ե՞ս կը տանէի այդ իյաչը,
ես կը աքայի անոր ծանրութեան
տակ : Ես կը չարչաբուէի ու կը տան-
ջուէի, կորսնցուցած իմ անդորրու-
թիւնս, իմ ուրախութիւնս, մոոցած
իմ ցաւերս, իմ հոգերս, մոոցած նոյն
իսկ իմ ընսանիքս :

Եւ գիւղը ուրախ էր, կը խայտաք,
երջանկութեամբ լիցուած, ցնծու-
թեամբ զեղուն :



¶.

Սնցան օրեր, անցան շաբաթներ,
և ես այդ զառն ու ցաւադին կեանեքը
կը քաշքէի՝ շաբունակ կոսւի և ա-
նրատուգութեան մէջ, ես իմ խղճիս,
իմ հաւատքիս գէմ կը կոսւէի, չէի
հասկնար թէ այդ ի՞նչ հախախնա-
մութիւն, ի՞նչ աբգաբութիւն է որ
գիւղացիք, ինձի հետ միւնոյն կրօն-
քին, միւնոյն հաւատքի, և միւնոյն
Աստուծոյ մարդիկը՝ իբր մազաւը չատ-
աւելի հանդիսատ ապրին քան ինձի
պէս պարզամիտ, մեղքի ու չաբութեան
հետ գործ չունեցող մարդ մը : Արզ-
հօք բարութիւնը ինձի ծո՞ւռ սորվե-
ցուցած էին, արգհօք իմ ըրածս էր
մեղքը, և գիւղացւոց անօրէնութիւն-
նե՞րն էին կեանքի ճշմարիտ և ստո-
ւածահածոյ նպատակները :

Ես անստոյդ էի այս մասին, ու կը
տանջուէի :

Օք մը բոլոր լսածներէս, բոլոր
տեսածներէս աւելի սոսկալին դործուե-

ցաւ զիւղին մէջ : Փայտահար Մըկօի
տասերկու տարեկան աղջիկը՝ Արուս-
եակը՝ այդիի մը ոռքը խեղդուած գը-
տանք : Կոբովի ձեռք մը՝ իր մատնե-
բոլ խեղճ պղտիկին վիղը խարացած
էր վայրագ ու անխիղճ բռնութեամբ
մը : Աւելի ահուելին կար : Աւուսեակ
նախ պղծուած էր, ու վերջէն խեղ-
դուած : Հագուստները բզջոտուած էին,
գէմքը ճանկոտուած, սբունքները
գբեթէ բաժեռուած իբարէէ, և եւ-
բակ երակ ներկուած իր քերովրէի
կոյս արիւնով : Խեղճ բան էր զի՞նքը
տեսնել այդպէս չարչարուած ու հաւ-
հատակուած : Իր մարած աչուրներուն
մէջ աղաչանքի ու սարսափի հայուածք
մը տակաւին վաս կը մնաբ, և ստուծ
աջունքներու տակէն կարծոս մնզի
կ'ըսէր թէ ինչո՞ւ չէին խնայած իր
մատաղ օրերուն, ինչո՞ւ մարած էին
իր լոյս-արեւը, ինչո՞ւ զի՞նքը գերեզ-
ման կը զրկէին այդքան առոյդ ու
կենսամիր :

Այդ ինչուն մնաք գիտէի՞նք: Մենք
շմորած իրարու երես կը նայէինք,
լոիկ կը հարցնէինք թէ ո՞վ, ո՞ր դժոխ-
քի փախստականը զործած է այս ու-
ժիրը : Անօրէն գիւղացիք անգամ սոս-
կումի մատնուած էին այդքան ան-
խեղճութեան, այդքան հրէշութեան
հանգէպ : Ո՞վ էր ոճքագոբը, մա՞րդ
էր արդեօք թէ մարդկութենէ դուրս
հրէշ մը, գաղան մը, զոր գեհնաի

ողիներն իսկ հեռացուցած էին իրենց
մէջէն : Խեղճ էր նաև Մըկօն : Կուլար
ու կը վայէր : Իր արցունքները քա-
րերն իսկ կը յուղէին : Աւելի խեղճ էր
աղջկան մայրը, նազլուն . մազ չէր
ձգած զլխուն վրայ՝ փեթթած էր, լեռ
ձոր ինկած կը թափառէր, մէյ մը
զիտնի կանանչին կը գանգատէր, մէյ
մը արեւին, կը հառաչէր այնքան
խոր որ արձագանգը կ'երթար երկին-
քին կը կպչէր, Աստուծոյ գուները
ափ կ'առնէր : Եիւի պէս էի՞չ երկուքն
ալ, երբեմն կ'արտասռէին, երբեմն
կը պարէին, երբեմն կը խնդային,
օրեր կ'ըլլար որ լուռ ու մունջ կը
մնային շաբունակ և շատ անգամ ու
կը պառային ոյժով, զերեզմանին մնա-
սելները արթնցնելու չափ ոյժով : Այս
առաջնոր չէր որ այդպէս զժրաղզու-
թիւն կ'իմար իրենց վրայ՝ տարի մը
առաջ իրենց առջինեկն ալ զըւեթէ
նոյն տարիքը աղջիկ մը, Աշխէնը,
միւնքոյն կերպով ինեղդուած գասած
էին աւելի հեռուն, անտառին խորը :
Զմեռ էր ատենը, դիակը մնացած էր
օրերով և բորենիները միայն զլուխոյն
ու սկորոները լման թողած էին ձիւ-
նին տակ :

Ո՞վէք այս ոճիրներուն հեղինակը :
Որովհեանու, ոքքան ալ Աշխէնի
սպանութեան համար թափառիկ մու-
րացիկ մը ըրուած էին, կրկին ամէն
մարդ կը զգար թէ մարդը անգարտ

էր, զուր առջը բանս նետուած էր :
 Մենք վատահ էինք թէ յայտ
 նի կապ կար երկու աղջիկներուն
 սպանութեան մէջ : Աշխէնն ու Ա-
 րուսեակը միևնոյն հրէշին զո՞ն գա-
 ցած էին, միևնոյն կրքին մտաղ
 դարձած էին : Ո՞վ էր ուրեմն այդ
 հրէշը, գիւղէն էր թէ գուրսէն ես բնաւ
 տարակոյս չունէի այդ մասին : Ո՞հր
 գիւղը օտարական չկար, դուրսէն մարդ
 ալ չէր գար : Շատ շատ շրջիկ
 վաճառորդներ կը հանդիպէին, կը կի-
 նային մէկ երկու ժամ, և իրենց ա-
 ռուտուրը ընելով կը հեռանային կ'եր-
 թային : Ես վստահ էի թէ ոճագործը
 գիւղի մարդ էր, տուն գրացի, որով-
 հետեւ գիւղացիք լաւ մարդիկ չէին,
 որովհետեւ իրենց խիզնն ու պատիւր
 ոտքի տակ տած էին, կ'ապրէին
 մնդքի և անօրէնութեան մէջ, կը գող-
 նային ու կը յափշտակէին, իրարու-
 իրաւունքը կը կապտէին : Այլ թէ
 ո՞վ էր բուն ոճագործը, այդ չէի
 կրնար ըսել : Ոճագործը մէկ հոգի
 մըն էր, բայց ամէնքն ալ կրնային
 ըլլալ : Ես նոյն իոկ Մըկօի վրայ
 վստահութիւնն չունէի :



Դ.

Առառւ մը՝ մինչդեռ եկեղեցին
 չոքած կ'աղօթէի, Զաքար Տատը ներս
 մտաւ : Գիւղին միակ մարդն էր այ-
 դոր ես կը յարգէի ու կը սիրէի : Ես
 ամբողջ գիւղը կը վառէի, բայց կ'ինք-
 պինքս կրակը կը նետէի Զաքար Տա-
 տը փրկելու համար : Կատարեալ Հայ
 քրիստոնեայ ու առաքինի մարդ էր,
 ժաման՝ պատարագին հաւատարիմ,
 բարի ու ողորմած : Ես զինքը միշտ
 եկեղեցին կը տեսնէի, առտուն ան-
 տեղ էր, ինչպէս իրիկունը : Եւ եկե-
 ղեցի կը մանէր ո'չ թէ միւս գիւղա-
 ցիներուն պէս իր մեղքերը թափելու,
 այլ աղօթելու, Աստուծոյ բարիքն ու
 օրհնութիւնը ինդրելու համար : Կու
 գար կ'ինար ծունդի վրայ, ցուրտ քա-
 րերը կը համբուրէր, կ'երկրպագէր
 այնքա՞ն երկիւղածութեամբ որ ձա-
 կատը գետնին կը քսուէր : Երբեք
 խոստավանելու չէր գար, և ես ան-

բնական չէի պահեր իր խռոսափումը :
Այդպէս մարզ մը անշուշտ չէր կրնար
մաղք ունենալ : Ես շատ անգամ կը
մասձէի թէ Աստուած իրեն կը բաշխէ
գիւղը, թէ իր բարութեան սիրոջն
միացն հուր ու կածակ չի տեղացներ
գիւղացւց վրայ և դանոնք բնաջինջ
չըներ :

Քառասունը զրկած մարզ մըն էր,
կարստ ու մնձի, և այնչափ հաւ
սուստ որ ծովին աւազը բան մը չէր
իր ոսկիներուն քալ : Գիւղին ազիւ
ներուն մեծ մասը իրն էր. իր նաև
խիբները, իր անսառուցները . թիւ ու
գումար չունէին, զլխու մազը կը
համրուի : Գիւղացիք զինքը կը պաշ
տէին, որովհետեւ ամբողջ զիւղին
բարերարն էր. շատ կը շահէր և բուռ
նով կը բաժնէր . գործ կու տար
ամէնուն, կ'օգնէր իմադենուն, կ'օգն
էր բոլոր անոնց՝ որոնք նեղութեան
մէջ կը մնային և կամ հիւանդ կ'իյ
նային, կը կերպէր ու կը պատու
պարէր ո՛վ որ ներկայանար և իր
գթութեան ապահնէր : Իր տան դուռը
բաց էր բոլոր գուտարկապորաներուն
առջեւ : Իր սեղանը՝ քսանէ տեղի
մարդիկ կ'ըլլային միշտ, և այդ քսա
նէն հաղիւ հինգը իրեններն էին :
Կարեկցութիւնն ու անձնուիրութիւնը
այնքան մեծ էր որ ընդհանբազէն
հիւանդներու սնարին մօտ կը մնար,
իր ձեռքով կը խռամէր, մանրաւանդ

երբ կի՞ն մը, աղջիկ մը, պատանի մը
բլլար հիւանդը :

— Տան մարդիկը իրենց աշխա-
տանքը ունին, կ'ըսէր, թող երթան
գաշտերը, ևս գործ չունիմ, ևս կը
հակեմ իրենց հիւանդին վրայ :

Եւ երբ գիւղացիք՝ յարգանքի ու
պատկառանքի զգացումէ մը մղուած
կ'ուղէին մերժել,

— Վնաս չունի, կը յարէր, Քրիս-
տոս ալ այսպէս ըրաւ, և ոչինչ կոր-
սընցուց իր մեծութենէն :

Զկար գիւղացի մը որ պարտաւոր
չըլլար իրեն : Ամէն կողմ երախտիք
սփուած էր, ամէն կողմ բարիք տա-
րածած էր : Ես կը զմայէի իր ան-
լսպատ բարութեան ու ջերմնուանդու-
թեան վրայ : Ես կը հաւատացի որ
Զաքար Տատը իդմէ շատ աւելի մօտ է
Աստուծոյ, և շատ անգամ, իրեն կը
գիմէի, իր բերնով իմ խնդրանքու ու
աղաչանքով կը բարձրացնէի դէպի իեր :

Երբոր ներս մտաւ, կարծեցի թէ
աղօթելու եկած է, և ակնածանքով
ուաքի ելայ՝ իրեն տեղ տալու համար :
Բայց Զաքար Տատ սովորականին պէս
ծունկ չչոքեց, աղօթելու միտք չու-
նէր :

— Տէր Յուսիկ, ըստու իորհրդա-
ւոր կերպով մը, խոստովաննք ու-
նիմ :

Զաքարմացայ . առաջին անգամն էր
աբ այդ խօսքը կը լսէի իրմէ :

— Դո՞ւն ալ, Տաս, ըսի ապշած,
բայց քու մնջղդ որն է :

— Եյսառավանանք ունիմ, Տէր Յու-
սիկ, խիզն ծանրացած է, թեթևաւ
կ'ուզեմ :

Մատանք պահարանը : Ես նստայ
քարէ սանդուխին վրայ և բազմոց մը
քաշեցի քովս :

— Տէր Յուսիկ, ըստ Զաքար՝ իր
կարգին նստելով, ծանր, չա՛տ ծանր
մեղք գործեցի :

— Կատա՞կ կ'ընես, Տաս...

Ես չէի ուզեր հաւատավ այն առ-
տիճան անսովոր կ'երեար ինձի իր
մեղապարտութիւնը :

— Մըկօի աղջկան խնդիրը գիտես
հարկաւ, չէ՞ յարեց շեշտակի աչքե-
րուս մէջ նայելով :

— Ոճրագործը չգտանք, Տաս, և
այդ ըստ եղաւ իմ խղճիս վրայ, պա-
տասխանեցի տխուր շեշտով մը :

Անռելի ոճիրը յանկած միտքո
լնկած էր իր բոլոր սարսափելի պա-
րագաներով :

— Ես խիղճդ պիտի թեթեւցնեմ,
Տէր Յուսիկ, ես պիտի յարոնեմ թէ
ո՞վ էր ոճրագործը :

— Գիւղի մարդ է, ուրիշը չի
կընար ըլլաւ...

— Այո՛, գիւղի մարդ... հիմայ
զիղջի եկած է... քար նստած է խըղ-
ճին վրայ, թեթևաւ ազատիկ կ'ու-
զէ...

— Բայց արդ ո՞վ է, ո՞ր անօրէնը ...

— Անօրէն կ'ըսես, Տէր Յուսիկ :

— Հապա ի՞նչ ըսեմ... արդ ո՞վ
անօրէնն է, ո՞ր հրէշը, ո՞ր դժոխքէն
փախածը ...

— Արդ անօրէնը, արդ հրէշը, արդ
գժոխքէն փախածը ե՛ս եմ, Տէր Յու-
սիկ ...

— Դո՞ւն...

Եւ ես տեղէս վեր ցատկեցի՝ իբր
թէ օձ մը ցցուած ըլլար իմ գէմս :

— Դո՞ւն, կրկնեցի, սարսափած :

— Այո՛, ե՛ս, Զաքար Տատը :

Ես չեմ գիտեր թէ ի՞նչ եղայ այդ
վայրկեանին, ի՞նչ զարհուրելի երե-
ւոյթ ունէի : Կը յիշեմ միայն որ լա-
փող, հատցնող կրակ մը անցաւ իմ
մարմնիս մէջ, և սկսաւ շրջան ընել,
այլել զիս, հատցնել : Բաւկան ժա-
մանակ ես ինքզինքս կորսնցուցի, ես
ոչինչ կը տեսնէի՝ այլ միայն բոցեր,
կարմիր ու կիզիչ բոցեր, որոնք օձի
լեզուներու պէս կը բարձրանալին
չորս կողմս, կը շրջապատէին զիս,
կը խոցէին, կը խեղդէին : Երբոր քիչ
շատ հանդարակեցար, ես կրկին ոկայ
մտածել թէ կատակ կ'ընէ :

— Տա՛տ, Տա՛տ, Աստուծոյ սիրոցն,
զաւկըներու գ սիրոցն մի՛ չարչարեր
զիս... շիտակը ըսէ... զուն չես Ա-
րուսեակը խեղդողը, զուն չես Մըկօի
աղջկը պղծողը... զուն չես... ըսէ՛.
Աստուծոյ սիրոցն, լոյս հոգորդ սիրոցն...

Ծունկի գրաց ինկայ իր առջեւ,
լացի, աղաչեցի որ ինտայէ ինձի, որ
ինձի ըսէ թէ լուր, Զաքար Տատր,
սուզը ու առաքինի մարդը չէ աղ
անլուր ոճլագործութեան հեղինակը:
Ճակասս սոսուրնելուն կը քսէի, կը
խնդրէի որ զիս սպաննէ, արիւնս
քամէ, բայց այլ ոճրին հեղինակու-
թիւնը չսամանձնէ: Առկայն զուր տե-
ղը աղաչեցի, զուր տեղը լացի ու
պաղաստեցար:

— Բայց դուն խօսք չես հասկնար,
Տէր Յուսիկ, ըստու, ի՞նչ կալ որ արտ-
քան իրար անցեր ևս... մեղքը գոր-
ծողը ևս եմ, զուն իզմէ աւելի կը
խոսիիս... խնդրի գործ է առ...

— Տա՛տ...

— Տատր մատր մէկլիի, Տէր Յու-
սիկ, խնդութիւն չուզեր... զե՞ն,
արձակում տուր երթամ գործիս...

Ես սոսկումով զինքը կը դիմէի:
Այս այն աստուածավախ, առաքինի
ու ողորմած Զաքար Տաշան էր, այս
այն սուրբ, ջերմեանդ ու բարի
մարդն էր, թէ ուրիշ մը, թերեւս
չար սպի մը, թերեւս նոյն ինքն սա-
տանան: Աչուրներս կը շփէի, կը նա-
յէի, կը շփէի ու կրկին կը նայէի:
սիսոլունք չկար, Զաքար Տատն էր:
Գայթակղած էի ու վիրաւորուած:

— Զաքա՛ր Տատ, ըսի, ևս չեմ
հաւատար...

— Բայց քանի որ կը պնդեմ թէ
ես եմ Արուսեակը պղծողը, ևս եմ
դայն խեղդողը:

— Ես արձակում չեմ տար, ևս չեմ
ուզեր նոյն խեղ տանել մեղքի մը
գաղանեկիցը ըլլալ... ևս կը զարմա-
նամ որ ինչպէ՞ս այս եկեղեցին չի
փլէիր հիմայ, քար ու քանդ չըլլար,
մեզ չի ճգմեր...

— Արձակում չե՞ս տար... Տէր
Յուսիկ, ըսէ'...

— Ո՛չ չեմ տար...

Սպասեցի որ ելլէ երթայ, կ'ողէի
մինակ մնաւ, ևս ալ չէի գիտեր թէ
ի՞նչ ընկելու համար, բայց չգնաց,
գրպանէն լցուն քատկ մը հանեց, և
ըստ ծիծաղելով.

— Համկցար, Տէր Յուսիկ, հասկը-
ցար լուսանոցի Տէր Զաւէնին աշ-
կերոն: Ես, մինչեւ փարան չունենաս
գործ չես հաներ... ա՛ռ, մի՛ վախո-
նար, քեզ կը կշտացնէ, Տէր Զաւէն
ասէի: Քիչ կ'առնէքը... անդամ մը
միայն՝ Աշխէնին համար՝ ասոր չափ
առաւ... գործը գիտեր լուսանոցին...

— Աշխէնի՞ն, հարցուցի անձկու-
թեամբ:

Մըկօի միւս աղջիկը միարս ինկած-
էր, այն որ խեղդուած և բորենինե-
րէն ըղբառուած էր անտառին մէջ, և
որուն սպանութեան համար զատար-
կապորս մը ձերբակալած էին:

— Այս', Աշխէնին, ի՞նչ կայ որ...

— Բայց Աշխենն ալ Արուսեակին
պէս խեղդուած գտան ։ բորենինսը
բզքտած էին և յաջանի չէր ։ ո՛վ
գիտէ, թերեւս ան ալ պղծուած էր ։

— Այո՛, պղծուած, ի՞նչ ընենք,
Տէր Յուսիկ, Աստուած ասանկ տկա-
բութիւններ կուտալ մարդուս ։

— Աշխենն ալ դռն ։

— Այո՛ ես :

— Բայց է՞ որ մարդ մը բանտար-
կեցին ։ ո՞նմե՛ղ մը ։

— Ի՞նչ կ'ըլլայ ասովլ ։ Յիսուս
ալ ուրիշներու մեղքերուն համար
չխաչուեցա՞ւ ։ Տէր Զաւէնը ըստ
ասիկա ։ Աստուած լուսաւորէ հո-
գին ։

Ես ա՛լ չկեցայ : Սոսկումով ու պո-
ռալով գուրս նետուեցայ պահարանէն,
գացի ինկայ խորանին առջեւ և սկսայ
լաւ լաւ ու ողբալ : Լացի այնչափ որ
արցունքներս ծովացան քարերուն
վրայ : Ինչ որ յօյս, ինչ որ մխիթա-
րութիւն, ինչ որ հաւատք կար իմ
մէջս, լուծուեցաւ՝ ջուր կտրեցաւ և
այդ արցունքներուն հետ ելաւ դուրս,
տարածուեցաւ խորանին առջեւ՝ իբր
յետին ու գերազոյն զոհարերութիւնը
դոր ևս կրնայի ընել իմ այնքան ջեր-
մեռանդութեամբ ու հաւատքով պաշ-
տած Աստուծուս :

Ա՛լ հաւատք չունէի, Աստուծոյ ա-
նոնը ա՛լ չէր յուզեր սիրսու, չէր
խանդաղաներ զիս : Ինք պէտք էր

ամենատես և ամենազօր ըլլար . աշ-
խարհի արդարութեան կշիռը պէտք
էր իր ձեռքը գտնուէր. բարիին վարձն
ու չարին պատիժը ինք պէտք է սահ-
մանէր անվրէպ : Բայց այս ի՞նչ ամե-
նազօրութիւն, ի՞նչ ամենատեսութիւն
և արդարութիւն էր որ գիւղացւոց
այնքան անօրէնութիւններէն վերջ,
տակաւին անպատճիժ կը մնային նաև
Զաքար Զատի խուժդուժ ու հրէշային
ոճիրները՝ որոնց նմանը թերեւս աշ-
խարհ երկու անդամ տեսած չէր : Ես
եկեղեցի անգամ չէի երթար : Փակ-
ուած էի տանս մէջ, ոչ իսկ մէր տնեց-
ւոց կ'երեւայի, կը խոկայի օրն ի
բռն, և պահէ պահ, քայլ առ քայլ իմ
երանութեանս, իմ խղճի անդորրու-
թեանս, իմ յոսերուս ու հոգւոյս գե-
րեզմանը կը փորէի անազորոյն հաս-
տատակամութեամբ :

Գիւղացիք սկսած էին տրանջալ :
Յարնի էր որ մեղքերնին յորդած էր
նորէն և արձակուելու պէտք կը զգա-
յին : Արդէն իսկ գանգատներ ուղ-
ղուած էին քաղաք՝ եպիսկոպոսին :
Երբեմն երբեմն, իմ հրաժարեցումս
գուշակող մրմունջներ կը հասնէին
ականջիս : Բայց ես նոզ չէի ըներ : Ես
ուրիշ բան կը մտածէի : Ես կը խոր-
էի կերպով մը վրէժինովիրը ըլլալ
երկու մուտալ զոհերուն, Մըկօի խեղճ
ու անբաղդ աղջիկներուն : Ես նա
որոշեցի սպաննել Զաքար Զատի :

սպաննել՝ արիւնը քամել ու խմել, իր
սիրոը ճմիկ ա'յնպէս՝ ինչպէս սողուն
մը կը ճգմնն։ Բաց շուտ հասկցայ որ
հակառակ իմ բոլոր հիասթափումնեւ
քուս, չպիտի կրնարի արդ գործը գլուխ
հանել։ Ոճիր մը ոճիրով քաւել՝ ծանր
կուգար ինծի։ Այն առեն՝ մատղեցի
ամէն բան յաջոննել Մըկօին ու գիւշ
դացւոց, վար առնել արդ ապիրա ին
դէմքը ծածկող առաքինի և աստուա-
ծավախ մարզու գիմակը, ամէնուն
յարոննել արդ մարտակերպ հրէշին հու-
գին սեւցնող աղաստութիւնն ու ոճիրը։



Ե.

Կիրակի օր մը, մինչդեռ զիւզացիք
եկեղեցին հրապարակը հաւաքուած
էին, ևս անսայ Զաքար Տատը որ դէպի
ժամուն գուսը կը դիմէր։ Արտաքուառ՝
սրբութեան հով մը կը ծորէր իրմէ,
կը յառաջանար վերացած, երկնարազ
խոկմունքներու մէջ, իրը թէ հրաշալի
ահսիլի մը յաջոնութիւնը զինքը գրաւ-
ած ըլլար։

Ես չկրցալ գիտնալ թէ Ի՞րը և
ինչպէս իր մօտը վաղեցի, իր օճիքը
ձեռք առի և ստիպեցի զինքը որ կե-
նալ, և երեսը գարձնէ միտմիս զեղչ
ջուկներուն՝ որոնք ակնածութեամբ
բարեւի կեցած էին ձամբուն երկայն-
քը. ևս յանկարծ ինքզինքս արդ գիր-
քին մէջ դասաւ, իրեն հետ դէմ առ
դէմ։ Անսովոր կիրք մը լեցուցած էր
զիս։ իր հրացրէն բորբոքած էի,
գրեթէ խելուած։ Աչուըներս զարձած
էին, ոչինչ կը տեսնէի յասակ։

— Ոճբազո՞րծ, ոճբազո՞րծ, զուացի
երեսն ի վեր, տակաւին կը յանդզնի՞ս

աղօթքներու անբիծ կուսութիւնը
պղծել աղսոս բերնիդ մէջ, ինչպէս
պղծեցիր ու խեղղեցիր արդ իւղճ աղ-
ջիկները:

Զաքար՝ յանկարծակի և կած՝

— Տէ՛ր Յուսիկ, ըստ պահ մը,
սոսկումով լեցուն՝ ընդհան ու անզօր
ձայնով մը:

Ուրիշ ոչինչ: Կեցած էր դ
ապշած, ու ահարեկ, և լոիկ զիս կը
դիտէր:

— Ոճրագո՛րծ, կրկնեցի, հրէշ,
մարդասպան, ես վար պիտի առնեմ
րու անօրէնութիւններդ ծածկող արդ
դիմակը, պիտի պատռեմ զայն . . . չի
բաւեր որչափ խարեցիր Սատուածն ու
մարդիկը, չի՞ բաւեր որ դուն՝ մեծա-
գոյնը աշխարհի ոճրագործներուն՝ այս-
պէս յարգուեցար սուրբ ու առաքինի
մարդու մը պէս:

Ուժով ցնցեցի զինքը, թուքի իր
երեսը, մրրկած ու կատղած:

Բայց ահա գիւղացիք՝ որոնք անու-
րոշ մրմունջներով ընդունած էին իմ
տակաւին մութ ու քողածածկ ամբաս-
տանութիւններս, կամաց կամաց մեղի
մօտեցան կռուփնին ցցած, և սպառ-
նալից աղաղակներով զիս շրջապա-
տեցին:

— Ոճրագո՛րծ, ոճրագո՛րծ, կը պո-
ռածի ես, առանց Զաքար Տատի օձիքը
ձգելու:

Մըկօ՛ որ գիւղացւոց գլուխը ան-
ցած էր, և կաւ վրաս, բռնեց թեւէս
և սկսաւ պրկել:

— Բայց դուն արդ ինչե՞ր կ'ըսես
մեր Տատին, զոռաց կրքով, Տէր է՛ր,
իսկնթեցա՞ր, ի՞նչ եղար . . .

Անմի՛տ ոչխար, չէր հատկնար թէ
ես իր վրէժը լուծել կ'ուզէի, ես իր
զաւակներուն անմեղ արիւնին քա-
ռութիւնը կը հատապնդէի:

— Մըկօ՛, թո՛ղ թեւս, թո՛ղ որ
բզբանմ այս շունը ըսի իրեն, թո՛ղ՝
որովհետեւ այս հրէշն է, գառնուկի
մորթով ծածկուած այս զայն է քու
մատաղ զաւկըներուղ արիւնը մանու-
ղը . . . թո՛ղ, այս անօրէնն է պղծած
քու աղջիկներդ, այս զժոխքի ողին
խեղղած է քու անմեղ, քու անարատ
աղջիկներդ . . .

— Իսկնթեցեր է, Տէր Յուսիկը
իսկնթեցեր է, կ'ըսէին չորս կողմէն:

Զէին ուզեր արդ անլուր ամբաս-
տանութիւն հաւատո ընծայել: Եւ ես
կը զգայի թէ ինչո՞ւ չէին ուզեր:
Անոնք չէին հաւատար իմ խօսքին՝
որովհետեւ Զաքար Տատ իրենց բա-
րերան էր, իրենց զրամ և ուտելիք
կռւտար, իրենց զործ կը հայթայ-
թէր: Անոր պէտք ունէին, ուրեմն
ան՝ սուրբ ու առաքինի պիտի մնար
իրենց աչքին, եթէ Աստուած անգամ
վար իջնէր և պահ մը իմ խօսքերս
կրկնէր իրենց, կրկին չպիտի ուզէին

հաւասար: Թող ուրիշ մը ըլլար Զարար Տատին տեղը, թերեւս վայրկենապէս սպաննէին, բզբաէին:

— Յիմարնե՛ր, աւզունե՛ր, ցաւագարնե՛ր, կը պառակի իրենց երեսնի վեր ևս ստուգութիւնը կ'ըսեմ ձեզի, այս մարդը արժանի չէ ձեր մէջը մնալու . . . վանէ՛ զայն, Արկօ՛, որովհետեւ ոճրագործ է, որովհետեւ քու աղջիկներուդ կոյս արիւնը պրդած է:

Բայց անոնք զիս մակել չէին ընկը:

— Սուտ է, սուտ է, Տէր Յուսիկը յիմարացեր է, կ'աղաղակէին:

— Սուտ չէ, իւրն իսկ խոստավանեցաւ, հարցուցէք իրեն, հարցուցէ՛ք, այս մարդը ոճրա . . .

Զիրցաւ աւարան:

Մըկօ՛ բռունցքի ուժգին հարուսած մը իջեցուց ձակախս, և զիս երեսի վրայ փաեց իր ուրեմուն սուջեւ: Ընկնանուք տփոցի մը նշանը եզաւ ատիկա: Գիւղացիք վրաս ինկան, կոխւկրսեցին մարմինս, թուրին երես, դէմքս ճզմնցին, և թողոցին այնատեղ, խոշտանգուսած ու արիւնոտ, կէս-ողջ կէս-մնուկ: Ես շա՞ն ետքը միայն: ուշքի եկայ:

Շարաթ մը վերջ, գիւղացւոց բոզգոքին վրաք կարգազուրկ եղած էի: Ես հաճուքով նեռեցի քահանացի սփես մը, երբեմն գգուիչ ու հաճելի՝ ինչպէս վրախտացին ամպի գուլահեր, հիմայ

կիղիչ ու ցաւառիթ, միշտ դժոխքի բոցերուն պէս: Արեմէն մերկացած ևս հանգիստ էի ու խաղաղ: Գիւղացւոց մեղքերուն և Զարար Տատի հրէշալին ոձիրներուն ըկոը վերցած էր խղճիս վրաչէն: Ես ա՛լ ինքզինքու պատասխանառու չէի նկատեր այդ անօրէնութեանց համար: Ես ա՛լ սոսկական անհասա մըն էի, միայն իմ մեղքերուս, իմ խացանքներուս պատասխանառու: Արեմը՝ ամէն օտար հոգ ու բեռ առած առած էր իրեն հետ: Բայց առած էր նաև իմ երջանկութիւնս, իմ գոյութեան իրառունքս, իմ հայրենիքս ու անունս: Ես ա՛լ ոչինչ էի աշխարհի վրաւ այլ միայն ալխուր ուրսուականը երբեմն կենդանի բայց ա՛լ իսպատ անշնչացած, անէացած էսկի մը, և կը թափառէի անվերջ ու անկայ:

Ամիս մը չէր անցած, և կինու ու երկու զակըներս հողը զբած էի: Անկէ ի վեր, ևս ա՛լ չեմ գիտեր թէ ինչպէ՞ս կ'ապրիմ, ո՛ւր կ'երթամ, ո՛ւր կը մնամ: Ես կը թափառիմ, ևս այլ օրէն ի վեր ո՛չ անկողին ունեցած եմ մարմնիս խոնջէնքը կազդուրելու համար, ոչ բարձ՝ իմ վշտահար զլուխս հանգչեցնելու համար, ոչ հաց՝ ուսիւղու համար, ոչ ալ կրակ՝ ասքնալու համար: Ես ողորմութեամբ կ'ապրիմ, միշտ հալածուած, միշտ խոշտանցուած, միշտ արհամարհուած ու նա-

իսատուած : Հազիւ մարդոց կը մօտենամ, և ահա զիս կը վանեն : Ինչո՞ւ ես գիտե՞մ, ես ոչ չարութիւն կրնամ ընել ոչ վիշտ պատճառել ոչ նեղութիւն տալ ոչ ալ խղճի դէմ գործել : Բայց կրկին զիս չեն պահեր, հազիւ ժամ մը երկուք կը մնամ իրենց հետ, եւ արդէն իսկ վարդիւան մը առաջ զիս դուրս նետելու հնարը կը խորհին, իբր թէ սոսկալի, տարափոխիկ ախու մը ըլլայի : Ես շատ անգամ ու զեցի վերջ տալ այս թափառումներուս, աշխատիլ եւ արդար քրաինքի արդիւնքով ապրիլ նոր բոյն կազմել ու տրորուիլ կրկին անուն մը, հայրենիք մը, գոյութեան իրաւունք մը ունենալ, բայց չկրցալ :

Ես յաջորդաբար մտայ մեծերու քով, պղտիկներու քով, չարերու եւ բարիներու քով, ու միշտ նոյն գէշ բազգը զիս դիմաւորեց : Ես որոշ կը հասկնայի թէ ինչ որ Մարդկութիւն կը կոչուի՝ ուրիշ բան չէ այլ տիտոր կուսակումը խեղճ՝ հաւասարապէս արգահատելի արարածներու, որոնք երջանկութեան նոյն տեհնչանքով կը մեկնէին տարբեր տարբեր գասակարգերէ, աստիճաններէ ու վիճակներէ, ձիշտ իրենց ըղձանքին հակառակը ձեռք բերելու համար : Կը զգայի թէ զուր տեղն են թշուառ, թէ ուելի երեսք կը պատրաստեն իրենց զըմբազգութիւնը, քանի որ փոխանակ

իրենց սեփական երջանկութեան ձաւը բան հարթելու, իրարու բարօրութեամբ կը զբաղէին, իրարու ունեցածին կը նախանձէին, իրենց բովանդակ ձեռաներէցութիւնն ու աշխատութիւնը իրարու քայլերուն առջեւ թումբեր բարձրացնելու համար կը վասնէին :

Ես կը աեսնէի մարդիկ որ կը գողնային, կը խարէին ու կը հարստահարէին . բայց ասոր համար աւելի երջանիկ չէին : Ու միւս կողմէ՝ անիւրաւողը անիրաւողէն աւելի համակարգը չէր թուեր ինձի . որովհետեւ կը հասկնայի թէ մէկն ու միւսը միւնոյն անարդ հոգին կը կրեն, և թէ զերերը շրջուելուն պէս՝ առաջինները վերջիններէն նուազ կեղեքիչ չպիտի դառնային : Այդ էր անշուշտ պատճառը որ երբ չարերուն գէմ կը ծառանայի, բարիներն ալ անոնց կը միաբանէին, եւ փոխանակ ինձի չնորհակալ ըլլալու, անոնց հետ մէկսել զիս կը խոշոանգէին ու կը վանէին : Ես տիրութեամբ կը հաստատէի թէ չկար իրական Բարութիւն, և թէ ինչ որ ճանչնալ կարծեր էի այդ անունով՝ միան տկարութիւն էր, ուրիշ ոչինչ : Գերագոյն բարին յուսեգոյն չարը պիտի դառնար և թէ իրեն տրուէր այն զօրութիւնը որ միւնները չար դարձուցած էր :

Ի՞նչ խանգալառութեամբ կը քարոզէի այս ամէնը, և ի՞նչ ատելու-

Թեամբ զիս կը հարածէին : Վերջերք՝
չէի խօսեր, բայց չեմ գիտեր՝ ի՞նչ բան
ունէր իմ յատնութիւնու որ իրենց
խիղճը կը վրդովուէր խպոն : Կը հաւ-
խառուէի ու կը հարածուէի՝ տակաւին
բերանու չբացած : Զկար անկիւն մը
ուր կարենամի կծկոտիլ, չկար դասա-
կարդ մը որ զիջանէր ինձի հետ ձուլ-
ուելու : Ինձի բնակարան ու պատ-
պարան՝ արձակ դաշտերն ու լեռնեւ-
րու ծամկները կը մնային, և ամբին
մէկ հանգըստանէ վերջ կը սկսէի կրկին
մնձ ծամբաներու կետնքս վերսկոտիլ,
միտնակ ու հացալուրկ :

Որչափ թափառեցայ, որչափ քաշ-
կըսուեցայ ու չարչարուեցայ, որչափ
ժամանակ անօթի ու անապատէն մնաւ-
ցի, արդա՛ր Ասսուած : Իմ անկողինս
թաց ու տամուկլ խոսն էր, իմ վեր-
մակն՝ ցուրտ ու տառուցըրկ անջրակետք:
Հողն անդամ որուն վրայ կը կոփէի,
կը վրդովուէր իմ ներկայութենէս,
կարծես փախչիլ կ'ուղէր ոտուըներուս
տակէն : Եւ Ես կը թափառէի անկերջ,
մոռցած թէ ո՞վ եմ, ո՞ւրիէ կուգամ,
առանց դիմնուղու թէ ո՞ւր կը զըս-
նուիմ, ո՞ւր կը դիմեմ : Ես չեմ հաս-
կնար թէ ի՞նչ մեղք, ի՞նչ անլուր
ոճիր գործած եմ այս անազորոյն ու
տաժանելի դատապարտութեան են-
թարկուելու համար : Ես չեմ դիտեր
նաև թէ ի՞նչո՞ւ դիս չեն տրաններ,
ի՞նչո՞ւ կ'ապրիմ, ի՞նչ բարիք կրնամ
բերել այս աշխարհին, երբ այսպէս
թշուառ եմ, երբ այսպէս անմիսիթար
եմ, անհածոյ և անհրապոյք ...



Զ.

Անծանօթը աւաբուց իր պատ-
մութիւնը, պլորուեցաւ վառարանին
առջեւ ու քննացաւ : Այնքա՞ն կուշա-
քուն մը ունէր որ յարոնի էր թէ
երկար ատենէ ի վեր այդքան տաք ու
հանգիստ տեղ չէր պառկած :

Մեր տիրութիւնը հետզհետէ աւել-
ցած էր, քանի՛ ծանօթացած էինք իր
ցաւագին ու բաղմաչարչար կեանքին
գրուագներուն :

Ասուուն՝ մեզի հետ մէկտեղ ար-
թանցաւ, հազիւ թէ կտոր մը բան
դրաւ բերանը, և ուզեց մնկնիլ :

— Ես պէս քէ երթամ, ըստ, ևս
չեմ կրնար աւելի երկար ատեն մնալ,
որովհետեւ եթէ ես չերթամ՝ վատան
եմ որ դուռք զիս պիտի վանէք ձեր
մէջէն : Ես չեմ դիտեր թէ ի՞նչ է
պատճառը, թէ ի՞նչ բան կայ իմ
վրաս, իմ խօսքերուս մէջ՝ որ այսպէս

նողկանք կ'ազգեմ մարդոց, բայց աւպահով եմ որ զիս պիտի արտաքսէք...

Մարդը կարծես մեր սրաէն կը խօսէր: Խակապէս մենք սկսած էինք նեղութիւն զգալ իր ներկայութենէն: Իր ցաւատանջ ու լկուած երեւոյթը մեզ կը տանջէր, իր արթնցուցած զգայութիւնները մեր սիրու կ'առ լընտէին, մեր հոգին կը փշոտէին: Մենք շատ երջանիկ էինք երբ տաւ կաւին չէր յայտնուած, չէր ծառացած մեր առջեւ և իր կենդանի յանդիւմանութիւն՝ մեզ չէր խարազանած մեր անտարերթեան համար:

Առջի իրիկուանու գեղեցիկ արամադրութիւնը ցնդած զացած էր զիւշերուան խորհուրդներուն հետ: Մենք իրօք փափաք զգացած էինք բարիքի առաքեաներ զառնալու, թշուառներու համար ատառպելու, անկարներուն օգնելու, աժէն ցաւ սփոփելու, ամէն զժբաղդ ու անժառանգ հըրճուեցնելու, սակայն այդ փափաքը ուրիշ բան չէր՝ եթէ ոչ վայրկենական ապաւորութեան տակ տասջ և կած թեթեւ ու թսուցիկ խանդաղատանքի մը արդիւնքը՝ ուրկէ աննշան հետք մը անգամ չէր մնացած: Յանկարծական սէրեր կան՝ որոնք շուտ ատելութեան կը փոխուին՝ երբ իրենց առարկան մեր գիտակարչ ողորմելիութիւնը կը զգացնէ մեզի իր խրոխտ ու անմառչելի բարձրութեամբ: Անձանօթը՝ ճիշդ այդ

գիրքը գրաւած էր մեր մէջ: Մենք կ'ատէինք զայն, որովհեաեւ չէինք կընար սիրել: Մեր անձնասիրութիւնն ու հանգիստի՝ վայելման և յղիացման պահանջները ոտքի տակ պէտք էինք առնել՝ իրմէ բլիսող գերագոյն դասէն գրաւուելու, իր անդիտակցաբար ցոյց տուած այլասիրութեան, անձնութիւնութեան ու զոհողութեան արահեաը ընդգրկելու համար:

Բայց մենք ոչ մեր անձնասիրութիւնը կընայինք ոտնակոխ ընել ոչ մեր վայելըներէն հրաժարիլ ոչ աւ մեր հանդիստը խոռվել ուրիշներու սիրոյն, և վայրկեան մը առաջ կը փափաքէինք ազատիլ այդ վրդավիչ մարդուն ներկայութիւնէն: Տօնի ու խրախճանքի մէջ էինք, մենք կ'ուղէինք զուարձանալ խաղալ պարել, մենք անհամբեր էինք մեր ընդհատուած երգերը վերսկելու, մեր պղուրած ցնծութիւնը վերահասասաելու: Մեզի ի՞նչ պէտք աշխարհի թշուառութիւններն ու կարօսութիւնները, յիմար բան չէ՞ր մեր նմաններուն խեղձութիւններով զբաղիլ, մեր նմաններուն համար զոհողութեան ենթարկուիլ, երբ ասդին խինոյի ու խայտանքի առիթներ կընայինք ձևով ընթառութեամբ, երբ ասդին կարելի էր մըշտապէս հրձուիլ ու երջանկանալ՝ մի՛ միայն մեր աչուրները դոցելով, մեր

ականջները խփելով, մեր սրտին
ձայնը խեղզելով :

— Ես կ'երթամ, յարեց, ես կը
մեկնիմ, թո՞ղ Աստուած ձեր հետը
ըլլայ, ձեր ուրախութիւնն ու բարիքը
աւելցնէ . . . երեխն աղօթեցէք ինձի
համար, աղօթեցէք որ ազատիմ այս
անվերջ ու չարչարալից թափառում
ներէն . . . Ես բաղդը չունեցաց տառ
քուկ անկողին մը և կակուզ բարձ մը
զայելելու, աղօթեցէք որ Աստուած
գոնէ ցուբա ու մթին գերեզմանի մը
հանգիստը չլամայ ինձի . . . Ես կ'երթամ,
ո՞վ գլուխ տակաւին որչափ
ատեն պիտի շրջիմ . . . մարդիկ միշտ
պիտի ատեն զիս, պիտի նախատեն,
պիտի խռատանգեն ու վանեն, բայց
Ես միշտ պիտի շրջիմ, պիտի թափառիմ,
առանց գիտութեալու թէ ո՞վ եմ,
ո՞ւր կ'երթամ, ո՞ւր կը գտնուիմ . . .
այսքան առասպանքէ վերջ՝ գերջ՝ գերազոյն
հանգիստի իրաւունք մը ունիմ զոր
պիտի վնասեմ հակառակ ամէն բանի.
Ես մահը պիտի հետապնդեմ, այդ իմ
իրաւունքը է, իմ չարչարանքներուս
ու տաժանքներուս պահպանը . . .

Ու ելաւ զնաց : Գրեթէ հրձուանա-
քով գիտեցինք իր հեռացումը, որով
հետեւ անհամբեր էինք կը ին մեր
խրախճանքին մէջ թաղուելու :


Ին'զն առասպեալ որ չէր գիտեր
թէ ո՞վ է, ո՞ւր կ'երթայ, որ մահը
կը հետապնդէր այզպէս անցոյս ու ան-

միսիթար թափառումներու մէջ : Բայց
այդ նոյն իսկ ձշմարտութիւնն էր,
մարդոց ատելի՝ մարդոց անհամոյ
ձշմարտութիւնը, հակածուած ու խոշ-
տանդուած, նախատուած ու արտաք-
սուած, մեծղի՝ հակառակ իր ողորմու-
թեան, անագորոյն՝ հակառակ իր
խեղճութեան, հզօր՝ հակառակ իր
տկարութեան : Մարդիկ միշտ պիտի
խորչէն իրմէ, միշտ պիտի վանէին
զինքը, ինչպէս մննք վանած էինք,
այդպէս անվերջ պիտի շրջէր, առանց
երրեք համնելու իր կւանքը լեցնող
միակ յոյսին : Ինք մահը կը հետա-
պնդէր, անուր սիրոյն պիտի թափա-
ռէր ընդմիշտ, թերեւս աւելի խեղճ
ու թշուառ պիտի գառնար, բայց եր-
բեք չպիտի մեռնէր, որովհետեւ ձըշ-
մարտութիւնը չի մնանիր :


Կը քալէր գլխահակ, տակաւ կ'ան-
հետանար գաշտերու ամացութեան
մէջ, կորացած՝ ինչպէս ծիածանը եր-
կինքին վրայ, տիսուր՝ ինչպէս սրին-
զին եղանակը վշառաբ երսժշտի մը
աղփուն շունչին տակ :

Վերջ









ՀՀ Ազգային գրադարան



NL0328547

19.919

